

ՀԵՏԱԶՕՏՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԳԻՏԱԲԱՆՈՒԾԱՆ

(Շար. եւ վերջ. տես յէջ 428)

Առաջին տեղեկութիւնն՝ բայ ի զրուցէն Աշտիշատայ՝ ունի նա եւ Արտաշատու զրոյցը ։ Մոյն տեղոյս աստուածներն, Անահիտ (Արտեմիս), եւ Տիւր (Ապոլոն), ի սկզբան յԱրմաւիր կանգնեցան . յետոյ Երուսաղ թագաւորն փոխադրեց զանոնք ի Բագարան . եւ վերջապէս Արտաշէս Բ իւր նորահաստատ քաղաքին մէջ՝ յԱրտաշատ ։ Ճիշդ է եւ համաձայն Ազաթանգեղոսի, — որ այս մասին միակ հարազատ աղբւրն է, — այն վկայութիւնն՝ թէ միայն Անահտայ մեհեանն շինուեցաւ բուն իսկ քաղաքին մէջ, մինչդեռ Ապոլոնի մեհեանն քաղաքէն զուրս կանգնեցաւ՝ կից Բաղմաղտական մեծ ճանապարհին ։ Դից արձաններուն բնակութեան երբեակ տեղափոխութեանց անտնօր պատմութիւնն ակնյայտնի անճշտութիւն մի կը բովանդակէ իւր մէջ, քանի որ անդ՝ Արտաշատ քաղաքին հիմնարկութիւնը կրտսերն կամ երկրորդ Արտաշիսի կ'ընծայուի, մինչ իրօք երեքն Արտաշիսի պէտք էր ընծայել ։ Դարձեալ բովանդակ պատմութիւնն ուշ ժամանակ եւ անյաջող կերպով հնարուած լինելու տպաւորութիւնը կ'ընէ մարդու վերայ ։

Անհամեմատ կերպով դարձեալ մեծարգի է երկրորդ տեղեկութիւնն, թէ եւ նոյնպէս բնականաբար բնա պատմական չէ իւր անձուկ առմամբ ։ Պատմութեան սկզբնաւորութիւնն, օրինակ իմն, շատ տարօրինակ է ։ Արտաշէս թագաւորն հինգ աստուածոց արձաններ բերել կու տայ Յունաստանէն . բայց նա կը մեղսի նախ քան նոցա հասնելն իրենց որոշեալ տեղը, եւ բուրմէ զարհուրած՝ արձաններուն հետ միասին կը փայտին կ'ապակին յամրոցն Անի . Սակայն արժանահաւատ կ'երեւի տեղեկութեան այն մասն, յորում Տիգրանայ կ'ընծայուի այն նոր պաշ-

տաման իրական հաստատութիւնը ։ Դիտելու արժանի է, որ այս տեղեկութեան մէջ յիշուած մեհեանքն, Անի՝ Դարանադեան մէջ, Երէզ եւ Թիլ՝ Եփեղեմ մէջ, եւ Բագայանի՝ Դերձանու մէջ, բոլորն այլ երկրն կամ տէրութեան այն կողմերուն կը պատկանին, զորս Արտաշէս եւ իւր յաջորդք մինչեւ ի Տիգրան՝ Մեծ Հայոց հետ միացուցեր էին ։ (Սարաբոն ԺԱ 528 Գ) ։ Բացարձակապէս Երուսաղեայ, Մեհանտրի եւ Ապոլոդոտեայ ժամանակամիջոցին կը յարմարի դէպքն, որով զուգու քաջելով Սեղեւկեան պետութեան կուսակալներէ մին եւ նորա զորաւոր յաջորդն՝ մի եւ նոյն կերպով իրենց ասիական բարբարոս աշխարհին մէջ ներմուծեր են յունական աստուածոց պաշտօնը, եւ ի մի ձուլեր են զայնս բնիկ տեղացի պաշտամանց հետ, ինչպէս որ սակաւիկ մի փորձեց ընել Անտիոքոս Եպիփան Պաղեստինի մէջ ։ Ինչպէս այն տեղ Երուսաղեմայ ճշմարիտ Աստուածն կը ներկայացուի իբրու Ոչխրապետական Արամազդ (Ζεύς Ὀλύμπιος), եւ Սամարիոյ Աստուածն՝ իբրու վաւատուոր Արամազդ (Ζεύς Ξένιος) . այսպէս նա եւ այս տեղ՝ Արամազդ, Անահիտ, Միհր, եւ այլն, նոր առուններ պիտի ստանային՝ Ոչխրական Արամազդ, Արտեմիս, Հեփեստոս, եւ այլն, եւ յոյն արուեստագործի մի ձեռքով պիտի ձուլուէին մետաղեայ արձաններ ։ Իսկ յոյն քրմաց ի Հայաստան բերուիլն մեհեանական պաշտամանց համար՝ կատարելապէս կը համաձայնի այն տեղեկութեանց հետ, ինչ որ գիտեմք յոյն աղբիւրներէն Տիգրան թագաւորի քաղաքական զրուցեան մասին ։ Բայց իրօք մեհեանական զրոյց մ'է այն պատմութիւնն, ըստ որում՝ բուրմէ աստուածային ձայներ կը լսեն, որոնք իրենց կը յայտնեն երկնաբնակ զից կամբը, իբր թէ այն ինչ որոշեալ տեղը կ'ուզեն բնակիլ ։ Պատմութիւնն այդ բողոքութեանց մէջ պարզաբար քրմաց պատճառանքը կը նկատէ . հարկ չկայ բնաւ քրիստոնեայ սրբապետութիւն մի համարել զայն . բանապաշտ հեթանոս մ'այլ կարող էր ըստ ամենայնի մի եւ նոյն բանը ուսուցանել ։ Անտարակոյս, ինչպէս յոյն աստուածոց, այսպէս նա եւ ասորի երկնից

չատուծոյն արձանը դնել կու տայ Տիրարան ի ֆորդան Դարանադեաց գաւառին մէջ, եւ նշանաւոր է որ ժողովրդեան պէտքարանական արգասաւոր գորութիւնն իւրացուցցոր է այդ արձանը : Ըստ այսմ կը տեսնենք, թէ ժողովրդեան կրօնական գագացումն գորաւոր մղում մի ունեցեր է ասիացի բռնակալի մի մեզի բոլորովին սուղորական եւ օրինաւոր երեւցող գործարարած միջոցներէն : Կրօնական գաղափարաց ծնունդն, որ շատ անգամ յետագայից գերազանց եւ լի խորհրդովք կ'երեւի, իրօք յաճախ արտաքին եւ պատահական հանգամանաց արդիւնք է, մինչ մեր ներքին գիտակցութեան համեմատ, գրեթէ անհաստատի կը լինի մեզ պարզաբար արտաքին միջոցներով եղած կրօնական ծաւալում մի. եւ սակայն կրօնական պատմութեան մէջ բազմաթիւ վկայութիւնք եւ օրինակներ կան այս բանիս. բաւական է յիշել միայն Արտաշէս Բ Մենանի ծանրակշիւ հրովարտակը Անահայ պաշտամանն նկատմամբ եւ Ռուսաց պարձն ի քրիստոսութիւն :

Ըստ ինքեան բոլորովին անօգուտ խնդիր մ'է գիտելն, թէ արդեօք Հայոց կրօնական պաշտամունք՝ նախ քան յունական քաղաքականութեան ազնեցութիւնն՝ զո՛րկ էին ի սպառ արձաններէ թէ ո՛չ : Կարելի է թէ յառաջին մի քանի տձեւ եւ խորհրդական նշանագործ պատկերք առարկայք էին նոցա պաշտօնասիրութեան : Յամենայն դեպս պէտք ենք հաստատուն բռնել այն աւանդութիւնը, յորմէ գիտենք թէ յունասէր թագաւորքն եւ տէրութեան հիմնադիրքն Արտաշէս եւ Տիրարան, ինչպէս որ յունական աւանդ եւ կրթութիւնը բուռն կերպով յասպնացուցեր եւ ժողկեցուցեր էին, այսպէս նա եւ մոծին Հայաստանի մէջ արձանաց կրօնական պաշտօնը, որ նախկին ժողովրդոց քաղաքականութեան զօրաւոր միջոցներէն մին եղած է : Սակայն բնաւ հաւանական չէ կարծելն, իբր թէ արձանաց նոր պաշտօնն առանց բնագիմութեան հաստատուած լինի : Բայց այս սեղ ամենեւին արժէք մի չունի, ըստ մանրամասն պարզաբանութեան Գուաշմիկի, Մովսիսի պատմութիւնն Բագրատունեաց ցուցած հակառակութեան մասին, հանգերձ նոյն ցե-

ղի ինքնահնար կործնեցեալ հրէական ծագմամբ :

Յիրաւի պատահմամբ չէ, որ այն « սակաւ՝ բայց նոյնքան աւելի մեծարժի տեղեկութիւնք հայ հեթանոսութեան պատմութեան մասին » առ Մովսիսի Խորենացոյ կը սկսին այն տեղ, ուր որ կը սպասին « բանք ծերունոյն Մար Աբաս կատինայ » : Արդէն Գուաշմիկ շատ կարելի եւ հաւանական կը համարի, թէ այդ տեղեկութիւնք առնուած են Ոլիմպիոսի անեցոյ Մենենական ժամանակագրութեան : Մովսէս (Բ, ԽԸ) կը կոչէ այդ հեղինակը « Ուղիւպ քուրմ Հանայ », եւ նորա գրութիւնը « Մենենական պատմութիւնք » (Ἱερατικαὶ ἱστορίαι) : Կը գտնուի նորա մօտ նա եւ եղակի ձեւն « Մենենական պատմութիւն », ինչպէս նա եւ « Մենենիցն պաշտօնք » : Առաջին հաստատուն մէջ կը յիշէ նա նոյն գրութիւնը Արտաշէս թագաւորին պատմութեան մէկ դէպուածին առթիւ : Իսկ երկրորդին մէջ որոշակի կը հաստատուէ, թէ մենենական պատմութեան մէջ կային նշանակուած նա եւ « զորք թագաւորացն », եւ թէ գնոստիկեան աղանդաւորն Բարգածան շարունակեր էր նոյն գրութիւնը՝ Արտաւազ թագաւորն մինչեւ ի Խոսրով : Դարձեալ, թէ վերջինս (Բարգածան) նոյն զորք թարգմաններ էր յասորի լեզու, եւ թէ յետոյ ժամանակաւ նոյն գրութիւնն — չի յիշատակեր թէ որո՞ւ ձեռնքով — յունարէն թարգմանուեր է : Այսու բացայայտ կերպով չի ըսեր մեզ Մովսէս՝ թէ Ոլիմպիոս կամ Ուղիւպ թնչ լեզուով գրեր էր. որովհետեւ նոյն գրութիւնն նախ ասորերէն թարգմանուեցաւ, յետոյ յունարէն, հետեւաբար ընթերցողն ի Տարկ ստիպուած է մտածել թէ քնապիրն հայերէն եղած պէտք է լինի, եւ Մովսէս չէ ուզած գիտակցօրէն արթնցնել ի միտս ընթերցողին սոյն կարծիքը : Այս թարգմանութիւնք միշտ կասկածելիք են առ Մովսիսի « Յիշենք անգամ մի Մար Աբաս կատինան, որ քաղվէարենէ յունարէն թարգմանուած գիրք մի գտաւ, յորմէ համարուելով քաղաւանդ մի ըրաւ յունարէն եւ ասորերէն լեզուներով : Իրօք պարզաբար ասորի գրութիւն մի միայն կը գտնուի : Բար-

դածանի հեղինակ կամ մատենագիր լինելն իրաւամբ երկրպայութեան առարկայ է¹ : Գուցէ այդ բանին պատճառ եղեր է այն պէտքն զոր կը զգայր Մովսէս , որով կ'ուզէր իւր մեհնեական հեթանոս պատմութեանց համար քրիստոնեայ ապահով երաշխաւոր մ'ուներնայ : Մինչ ընդհակառակն , ինչպէս կը թուի ինձ , բնաւ պատճառ մի չի կայ Ուղիարմ մեհնեական պատմութիւնը Մովսիսի հնարած գիտք կամ կեղծիքը համարելու² :

Ուղիարմ հետ միասին կը յիշատակէ Մովսէս (Բ , ԽԸ) , պատմութեան այն շրջանին համար՝ ուր կը զագրի իւր հին առաջնորդն Մար Աբաս , նա եւ « Պարսից մատենացն եւ երգքն վիպասանաց » : Առաջնոց հետ պէտք է յիշել նա եւ Բարսուսայի (Խոռոհրուս) զիբըր³ : Սակայն կարելի չէ որ իւր պատմութեան մեծագոյն մասը ստե՛ծ լինի կամ Պարթեաց պատմութենէ մի եւ կամ պատմական երգերէ : Գարձեալ , Արտաշիսի , Տիգրանի , Երուանդայ եւ այլ թագաւորաց պատմութեանց մէջ բազմաթիւ տեղեկութիւններ կը գտնուին մեհնեից եւ պաշտամանց կազմակերպութեանց մասին . հետեւաբար շատ հաւանական է Գուտշմիդի այն ենթադրութիւնն , թէ այդ տեղեկութիւնք բոլորն այլ առնուած են Ուղիարմի գրութենէն : Ի՞նչպէս եւ ի՞նչ շեղուով գրեր է Ուղիարմ , յունարէն թէ ասորերէն : Շատ իրաւացի կերպով կը գիտէ Գուտշմիդ , թէ նորա գրքէն առնուած բառերն բնաւ յունարենէ եղած փոխառութեան մի հետքը չունին : Պէտք է ասորե-

ւն շարագրուած լինի նոյն գրքն , որով կրցեր է շարունակել զայն Բարդածան , թարգմանել եւ իւր քրիստոնեայ պաշտպանութեան ներքեւ առնուլ զայն :

Մեհնեական զրոյցք կը ցուցընեն եւհեմերեան (բանապաշտ) մեկնութեան եղանակ մի , օրինակ իմն , այն ըղձութեանց նկատմամբ՝ օրք արձանները գնելու տեղը ցոյց կու տան , եւ նկատմամբ Բազաւանի մէջ գտնուած վանաւոր դից մեհնեիին , որ իբրց ուրիշ բան չէ՝ բայց քրմապետի մի շիրիմն : Բնաւ հարկ մի չկայ քրիստոնէից ընծայելու սոյն բանապաշտ մեկնութիւնս . գի իբրք մեհնեական պատմութեանց հեղինակն՝ նման փիլոնի Բիւլալալայ եւ Սուեռոնիոսի , իւր խօսքերը ուղղոր է այնպիսի ուսեալ մարդկանց , որք շատ ժամանակէ ի վեր ծանօթ էին հին առասպելաց սոյն մեկնութեանց :

Հ Ա Յ Կ Ա Կ Ա Ն

ՀԵՄԱՆՈՍ

Ա Ս Տ Ո Ւ Ա Խ Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

Շատ սակաւաթիւ են ընդիլ ազգային դիցարանական դրուիւեան մի կազմակերպութեան հետքերն , հայկական հեթանոս կորուսից մասին տեղեկութիւնք : Ինչպէս ուրիշ տեղեր , այսպէս նա եւ Հայաստանի մէջ կը գտնենք աստուածները երրեակ եւ ութեակ խմբերու զատուարուած : Հարաւային Հայաստանի մէջ , Տարօն գաւառին մէջ , ծանօթ են մեզ արդէն Աշտիշատու եռաթիւ դիքն , վահագն — Անահիտ — Աստղիկ : Ուրիշ երկրորդ եռաթիւ դից կը պատահինք Տրդատ թագաւորի հրովարտական մէջ , յորմէ կը հետեւի՝ թէ այս դիք պաշտօնապէս ընդունուած էին իբրու աշխարհին երեք մեծ պաշտպան աստուածքն . (Արամեանգեղոս , ԺԲ , էջ 102) . « Տրդատ արքայ Հայոց մեծաց , առ մեծամեծս , եւ առ իշխանս , եւ առ նախարարս , եւ առ գործակալս , եւ առ այլ մարդիկ որ ընդ իմով իշխանութեամբս էր , յաւանս , ի չենս , ի գեօղս , յազարկս , առ ազատս եւ առ շինականս , միանցամայն իսկ առ ամենեւեան ողջոյն : Ողջոյն հասեալ

1. Gutschmid, Kl. Sehr. III S. 304.
 2. Ինչպէս կը համարի J. Marquart (ZDMG, XLIX S. 656) , որ Ուղիարմ մէջ ուրիշ ոք չի տեսներ՝ բայց միայն Մաման քրմապետն հեղինակացած : Սակայն դիցարանական պատմական նիւթեր ստեղծելն կեղծիք՝ աւելի Զեհեր Գլաւայ յատուկ է քան Մովսիսի , գի օտ ընդհանրապէս առաջնակարգ հեղինակութիւններ մէջ կը բերէ (Արիւրկանոս , Փիլոսիստանոս , Արիստոն Պելլագիսի , Փիլեգոնի եւ այլն) , բայց միայն միշտ այնպիսի նիւթոց մասին՝ զորն նուցա չեն պատմած կամ աւանդած եւ կամ չէին կարող աւանդել : Այսպէս կընայ պատմահամ լինել նա եւ Ուղիարմ նկատմամբ , առանց կեղծիք մի համարելու նորա անձնաւորութիւնը :
 3. Մովս . Բ . ԿԹ , Հ : Հմմտ . Gutschmid, Kl. Sehr. III S. 301 ff.

եւ շինութիւնս զիցն օգնականութեամբ , լիութիւնս սարարտութեան յարոյն Արամազդայ , խնամակարութիւն յԱնանիտ արկինոյէ , եւ քարութիւն հասցէ ձեզ ի քաջն վհահագնէ ամենայն աշխարհիս Հայոց , եւ այլն » :

Սակայն կ'երեւին նա եւ բոլոր հայ մեծամեծ աստուածները ի մի բովանդակող դրութեան մի հեարքին : Անտարակոյս այն տեղ եւս քորմբ ստիպուած էին հաստատելու այնպիսի դրութիւն մի , որ իւր մէջ կ'ամփոփէր բոլոր երկնից բնակիչները , ինչպէս որ բերք էին իրենց բնակեցնելու յէրկիպտոս , ի Բաբելոն կամ յԱթենք : Ապառաջեղոս կը պատմէ՝ թէ Խորաօլ թագաւորն , Տրգատայ հայրն , յետ յաղթելու զՊարսիկս՝ մեծաշուք հանգիսիւ զո՛ր մատոյց « յեօթն բազինս մեհենիցն » . (Ա , էջ 30) . « Ապա հրաման տայր ընդ կողմանս կողմանս զեւսանս արձակել , հրօլաբասակս առնել , յեօթն բազինս մեհենիցն ուխտաւոր լինել պատկեբաց կտոց զիցն պաշտամանս : Սպիտակ ցլուք եւ սպիտակ նիւտաօք , սպիտակ ձիովք եւ սպիտակ ջրովք , սկիզկն եւ արծաթեղէն զարդուք , ի վերջաւորս փողփողեալս , նշանակալ պալտրակալ մետաքսիքն , եւ ուկովք պտակօք , եւ արծաթի զորարանօք , յանօթն ցանկայիս սկամբք պատուականօք , յանօթ եւ արծաթով , ի հանդերձս պայծառօք , եւ ի զարգս զեղեցիկս » զիւր ազգին Արշակունեաց զհայրենեացն պաշտամանց տեղիսն մեծարէր » :

Եօթն բազնաց պաշտաման տեղն չէ կարող լինել , ինչպէս կը կարծէ Թովմասէոյ , Մոյսիսի Աշխարհայրութեան մէջ (յէջ 33 հ . Արսէն Միւրքիտիս¹⁾ յիշուած փայտակարան նահանգին Երեմիոտակեան բազիւքն կամ եօթն նշանաց բազինն . վասն զի զո՛րին նկարագիրը բնելէն անմիջապէս յառաջ կը պատմուի , թէ թագաւորն լի շքեպօթեամբ մտեր էր իւր վաղարարպատ մայրաքաղաքին մէջ : Անն տեղէն թագաւորն զեպան եւ հրաման կ'արձակէ բոլոր գաւառներուն մէջ ,

որպէս զի փութան ժողովին եւ ամէնրը միտաին զից շնորհակալութեան ազգային հաւգէս մի կատարեն : Ապա ուրեմն , եօթն բազնաց կեդրոնական մեհենանս պէտք էր վաղարարպատու մօտ գտնուիլ , թագաւորութեան կեդրոնին մէջ , եւ ոչ թէ արեւելեան հեռաւոր կողմանց մէջ : Եօթն բազինը կը յիշեցնեն եօթն Ամենա սպեկտաները , յԱրարդայն Տարսուեան Ալաններուն¹ , Այնրան բազմաթիւ սպիտակ անասնոց զուհերն կը համապատասխանեն բաւ ամենայնի Աեստայի պատուիրած ծխոյց² : Այս բանիս հետ կը միարանի այն պաշտամանս յայտարարութիւնն , թէ թագաւորն զօճեղուն ձեւը կատարեց բաւ օրինակի իրեն նախնեաց՝ պարթեւ Արշակունեաց : Շատ հաւանական է թէ այս եօթն թուոյն հետ սերտ յարնչութիւն ունի ութ թիւն , որուն թէ եւ մէկ հետք միայն ունիւք , բայց շատ ծանրակշիւ եւ վաւերական հետք մ'է : վահագն՝ իւր բնիկ պաշտաման տեղոյն մէջ յԱսիայա՝ կը կոչուի ուրիշորոյ պաշտօն (ծγδοον σεβασμα) , իրանեան զիցարանութեան մէջ անկարելի է գտնել նեցուկ կամ հիմ մի այս ութ թուոյն . առ առաւելն յետին ժամանակաց փրնկիկեցի զիցարանութեան մէջ ծանօթ է ութ թիւն : Այս բանին մասին կը պատմէ Գամակոսիւն . (Photius bibl. 242 p. 352b Bekker) . « Չի Ասլիւիսիոսն բերիւտացի , առեմ , ոչ է հելլէն , եւ ոչ եղիպացի , այլ բնիկ աղքատ փրնկիկեցի : Չի Սարգիւկեայ եղեն որդիք , զորս Դիոսկուրեանս յորըրջին եւ Կարբիւտանս : Չատ յայտնան է երև եւ ութերորդ Եսմանունս , զոր Ասլիւիսիոսն կոչեն³ » : Այս տեղ ունիւք մենք եօթն աստուածներ , ուրոնք մէկ հօր որդիք են , եւ անոնցմէ զաւ՝ ութերորդ մի : Անտարակոյս վերջին

1. Tomasehek bei Wissowa-Pauly unter Abdarda.
2. W. Geiger, ostiranische cultur S. 469.
3. "Οτι δ' ἐν Βηρωπῶ, φησὶν, Ἀσκληπιὸς οὐκ ἔστιν Ἐλληγ, οὐδὲ Αἰγυπτίος, ἀλλὰ τις ἐπιχθόνιος Φοινίξ. Σαδύνακ γάρ ἐγένοντο παῖδες, οὓς Διαισκούροισ ἐβμήνευσαν καὶ Καβαίρουσ ἐγδοσ δὲ ἐγένετο ἐπὶ τούτοις δ' Ἐσμουνοσ, ὃν Ἀσκληπιὸν ἐβμήνευσαν.

1. Հմտ : Ինգրեհեան , Մոտագրոտրիւն հին հայաստ . յէջ 326 :

ժամանակաց զիցարանական վարդապետութիւն մ'է այս, ճշդիւ փիլոնի Բիւրլացոյ գրութեան համաձայն, Սակայն ի նկատի առնելով այն զօրաւոր ազդեցութիւնը, զոր ունեցեր են յունացած Ասորիք ի մասնաւորի Հայաստանի վերայ, չենք կորոզ մերժել այն մտածութիւնը՝ թէ յիրաւի հայկական զիցարանութիւնն շատ մեծ ազդեցութիւն կրեր է այս կամ ուրիշ նման գրութիւններէ: Եթէ ժողովներ յիրաւի այն աստուածները, որոնց մեհեանները կործանեցին Տրդատ կամ ս. Գրիգոր, եւ հետեւաբար տէրութենէն ձանջուած պաշտամունքը կը ներկայացընէին, այն ժամանակ պիտի գտնենք յիրաւի ութ աստուածներ՝ Արամազդէն դուրս, որ հայր էր ամենայն զից:

1. ՎԱՆԱՍՈՒՐ, որուն տօնախմբութիւնն կը կատարուէր նուաստորի առաջին օրը, որ եւ հաւանականօրէն առաջինն է զից կարգին մէջ, ինչպէս նա եւ տօնական հանդիսից:
2. ՄԻՆՐ, որդի Արամազդայ:
3. ԱՍՈՒՍԻՍ, զիցամայր եւ զուստր Արամազդայ:
4. ՆԱՆՆԷԱ, զուստր Արամազդայ:
5. ԲԱՐՇԱՄԻՆ, սպիտակափառ դիք:
6. ԱՍՈՒՍԻՍ, տարփաւոր Վահագնի:
7. ՏԻՒՐ, զպիւր Ուրմզդայ:
8. ՎԱՍԻԱԿՆ ռութերորդ:

Թեոսին ժամանակաց զիցարանութիւնն անշուշտ իբրու Արամազդայ որդիք նկատեր է նա եւ հաննայէն վերջը զուսած երեք աստուածները, թէ եւ այս մասին ո՛ր եւ է վկայութիւն չունինք. վասն զի այսու միայն կը ստուգուի Արամազդայ կոչումը՝ իբր հայր ամենայն աստուածոց: Բնականաբար հայ պանթէոնին այսպիսի վերանորոգում մի պէտք է մշտ իբր ենթադրութիւն մնայ: Սակայն սեմական զիցարանութեան հետ ունեցած յարնչութիւնք շատ բացայայտ եւ անժխտելի են, որպիսիք են, հայրն աստուածոց, եօթն որդիքն, ռութերորդն, որ շատ դժուարաւ կրնանք պարզաբար իբր պատահական համարել:

Վերջապէս հարկ է յիշատակել նա եւ

զիցարանական զիտութեան բարորոխն նոր եւ առանձնացած մէկ հատուածը: Մոլոէս Խորենացին (Ա, Ա) կը պատմէ՝ թէ ըստ ոմանց տեսութեան կան շորս կամ բազում Արամազդք, « յորոց մի է եւ Կունդ ոմն Արամազդ »: Այլ եւ այլ Արամազդներու եւ Հերակլէտիերու զանազանութիւնն, զոր հաստատեր են իմաստասիրութեան սիրող եւ հետամուտ զիցարանք, փոխ առեր են Յունացմէ նա եւ Հայք: Բայց մինչդեռ յոյն զիցարանք միայն երեք Արամազդ կը ճաննան¹, առ Հայս շորս եւ նոյն իսկ աւելի Արամազդք կը յիշուին: Կղեմէս, յետ յանուանէ յիշատակելու երեք Արամազդները, զարձեալ սակաւ մի յետոյ (յէջ 33 P.) Արամազդայ յատուկ ձեւերը մէջ կը բերէ. οὐχί μέντοι Ζεὺς φαλακρὸς ἐν Ἄργει, τιμωρὸς δὲ ἄλλος ἐν Κύπρῳ τετάρτησθον. Արդ, Կունդ Արամազդն ուրիշ բան չէ՝ բայց միայն Ζεὺς φαλακρὸς ի թարգմանութիւնն: Այս բանս պիտի համաձայնէր բարորոխն այն կամայական եղանակին, որով կը յարմարցնէ Մոլոէս վկայութիւնները, եթէ նա Կղեմայ այս երկու տեղեկութեանց վերայ հաստատած լինէր իւր ծանօթութիւնը շորս կամ աւելի Արամազդներու մասին: Թամենայն զէպս այդ ծանօթիւնն յառաջ եկեր է յունագէտ հմուտ անձի մի գաղափարէն, եւ ոչ թէ յունացած ծանօթութեան մի, որ մուտ գտած լինի ժողովրդեան մէջ կամ առ առաւելն ժողովրդեան բարձր գաստարգրերուն մէջ:

Հայկական պանթէոնի մասին մեր բրած հետազոտութեանց հետեւանչն կամ եղրակացութիւնն, առ որ հասանք, բարորոխն աւելորդ եւ առանց նշանակութեան չէ: Նա մեծ լոյս կը սփռէ նմանօրինակ հանգամանաց մէջ գտնուած ժողովրդաց վերայ, այսինքն է, որոնք հեթանոս Հայոց պէս զարգացման մի եւ նոյն աստիճանին մէջ կը գտնուին, հետեւաբար զուրիք զրականութեան եւ նշանադրերէ: Եւ յիրաւի այսպիսի բարբարոս ժողովուրդ մ'էին ոչ միայն Միկէնքի:

1. Cicero de nat. deor. III. 21. Ampelius IX. Clement. Alexandr. Protrept. p. 8 Potler.

Տիրուհի եւ Որբունհայ Յոյնք, այլ եւ քաղաքակրթութեան այն աստիճանն, որ հասեր էին Թ եւ Ը դարուց մէջ, ըստ ամենայնի նման եւ հաւասար էր այն աստիճանին՝ որ հասեր էին Հայք քրիստոնէութեան Բ եւ Գ դարուց մէջ, Այսպիսի ժողովուրդ մի, թէ եւ երկար ժամանակէ ի վեր մշակէ երկրագործութիւնը, դարմանէ որթը եւ ձիթենին, ոսկեղէն զարդեր փռխանակէ առիական վաճառաց տեղ, սակայն այնու հանդերձ մտաւոր զարգացման տեսակետով տակաւին մանուկ մ'է, սպիտակ թերթ մի թղթոյ, կակուղ մոմ մի, որ դիբաւ կ'ընդունի ո՛ր եւ արտաքին ազդեցութիւն: Այս պատճառաւ շատ զեղեցիկ եւ շատ իրաւացի կերպով կ'ըսէ Հերոդոտոս (Ա, 135) Պարսից մասին, որոնք քաղաքակրթութեան եւ զարգացման մի եւ նոյն աստիճանին մէջ կը գտնուէին. « Պարսիկք ամենամեծ դիբութեամբ կ'ընդունին արտաքին սովորութիւնները »: Հայք, իրենց պատմութեամբ, իրենց հարատւութեամբ եւ ազնուականութեամբ, ամենասերտ կայտով միացով են իրանեան Պարթեւաց հետ. նոքա Արորաց շատ ուսեալ եւ զարգացեալ պրացիներն եղան: Ի՞նչ զարմանք ապա, եթէ իրենց ոյիմպան միանգամայն իրանեան եւ սեմական եղեր է: Պէտք էինք կարծել, թէ օտար քաղաքակրթութեան այն բուռն եւ հզօր հոսանքն պիտի ջախջախէին այս փոքրիկ ազգը, որ իւր շափաւոր զարգացման զօրութեամբ, դիմադրելու կարողութիւն չունենալով, բոլորովին բնայինջ պիտի կորուսանէր իւր սահմանական անձնուորութիւնը՝ որ տակաւին տկար կերպով զարգացեր էր: Սակայն բոլորովին հակառակն պատահեցաւ: Յատկապէս բնիկ ազգային տատուած մի, ինչպէս վանատուրն, բոլոր ազգին ամենէն աւելի նշանաւոր ստատուածներէն մին հանդիսացաւ. նոքա մեհնանն բոլոր ժողովրդեան ուխտազնացութեանց կեդրոն դարձեր էր մինչեւ քրիստոնէութեան ժամանակ: Ի ճնէ օտար դիցարձանք, ինչպէս իրանեան վահապն, այնքան կատարեալ կերպով հայացեր եւ այնպիսի ժողովրդականութիւն մի ստացեր էին բոլոր ազգին մէջ, որ բնիկ մազպեղական

կրօնից պաւանոզք կոտպաշտ կը համարէին զՀայս, որոնք այնչափ բաներ փոխ առեր էին Իրանէն: Հետեւաբար ազգային ոգին բնաւ չէր ջնջուած կամ ջախջախուած օտար ազդեցութեան ներքեւ, այլ մանաւանդ թէ այնու ուղակի ճշմարտ եւ անկախ զարգացում մ'ունեցեր էր: Աստի յունական դիցարանութեան մասին ինքեան յառաջ կու գան հետեւանքներն:



ԳԵՂԵՑԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Գ Լ Ո Ւ Խ Բ

ԱՆՆԱՐԳ ՄԸ ԳԵՂԵՑԿԻՆ ԱԶԻԵՑՈՒԹԵԱՆ ՎՐԱՑ

Նիւթական և բարոյական ազդեցութիւն գեղեցկիւն. — Դաւթիմ քմարք. — Ե՛րբ այդ յուզում աւելի է. — Զառամցամբ (hallucination). հաւաքական տպաւորութիւնք. — Ժառամցական և հօրեմական (ստուպ) արտածին երևոյթք. — Սամկալլօմբը. Միբարպօմմերը, Բեթերը ևմ. — Տարասնոս ևմ վատթարացած ցեղեր, Ղօմպօրօյի այս մասին ուսումնասիրութիւնք հոգեբանական հնէախօսութեան վրայ. — Գեղեցկազիտութեան հոգեծնական արդիւնքը, Տղայք և Բամիլը. — Ազդեցութիւն զգայարանածիններու և զօրութիւնածիններու. — Մօմթեկացաց, Ձէօրիք, Գէրսէոս, Հայտմ, Մօցարդ, Զիմարօզ, Բայիլիլէլլօ, և այլք. — Բարոյական ազդեցութիւնք. — Նախնական միւլթի մ'առատութիւնք. — Վիեմոյիմ մէջ պարը, Փլորեմտիա՝ Զարտարպետութիւնք, Նէազոլիս՝ երաժշտութիւնքը, ևմ. — Մեծ մարդու մը յարուցած երևելի ամօմաւորութիւնք. Զարալլիոյ, Ղաֆոնգիմ, Կոմոյ. — Մեր մերքեմ խառնուածքիմ ազդեցութիւնք. Գալգաք, Կօթիլ՝ Ղամարթիմ. Բոսիմթ. — Տարեթի ազդեցութիւնք. Տարիմ. — Կարևորութիւն հոգեբանական